

# ՄՈՐԹԱՑԻՆ ԱՌԱՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Գ.

Մորթի բարգաղան և անհման կազմութիւնը դիտելէ յետոյ, դիւրին է զիտանալ, թէ ի՞նչ տեսակ պաշտօններ ունի այն մարմինին վրայ և ի՞նչ կերպ գործառնութիւններ:

Մորթի, նախ և առաջ, կազային փոխանակութիւններու վայր մէկ, անոր մէջն է՝ որ տեղի կ'ունենայ մորթային չնշում ըսուած զործոցութիւնը, այսինքն՝ չունչի առը և առուրը, որով մորթը թոքերու պէս կը ծծէ թթուածին և զուրս կուտայ ածխային թթու ու ջրաշողի:

Կազային փոխանակութեան վայր մը ըլլալով, և և մեր չօշափումի զգայարանքը, որու միջոցաւ կը զգացնէ մեզ մարմիններու առարութիւնը, պազութիւնը, ճնշումը, եայլն:

Մորթի զգայնութիւնը խիստ վաս է և կենդանի, այնպէս որ ամենաշնչին հպումէ, մը կ'ազգուի ու կ'արթննայ չուտով. անտեսնելի մարմիններ, ողն խկ չի կրնար դպիլ անոր, առանց որ անոնց ներկայութիւնը ինքը չազդարարէ, չզգացունէ: Այս ամենանուրը և փափուի զգայնութեամբն է որ իր թանձրութիւնը, կարծրութիւնը և առաջադարձականութիւնն ալ բնկեր առնելով, զմեզ արտաքին մարմիններու վիճակարութիւններէն ու ապրած միջավայրնուս պարաւնակած տեսակ տեսակ վասնդներէն կը պահէ, կը պաշտպանէ:

Մորթին զգայնութիւնը սակայն, իր առածութեան ամէն մէկ կէտին վրայ հաւասար աստիճանի չէ. անդամներու ծայրավիրչերուն վրայ ամէնէն տեղի շեշտական է այն և նուրը, բոյց սարի ու ձեռքի վրայ տարբեր, զի ինչպէս դիտենք, ձեռքն տեղի զգայնն է քան սաքը:

Զեռքի զերակչիո զգայնութեան պատճառը, իր զարմանալի կազմակերպութիւնն է, իր չարժումներուն ձկուն այլազանութիւնը ու պէսիսութիւնն է, որուն համար կը կոշուի ինքը շօշափելիք: Եւր հիասքանչ կազմութեանը չնորդի նա կը հպի մարմիններու արտաքին մակերեւոյթին, անոնց ձեւը, տեսակը, տաքութիւնը, խորտուրոտութիւնները կը զննէ, կ'իմանայ, կը զգայ և այսպէս չօշափումի զործիքը կը տարբերի բոլորի հպութիւնները զգումի զործիքէն. սա կը սպասէ որ մարմիններն իրեն մօմենան, զանոնք զգալու համար, մինչ միւսը ինքն խկ է որ կը մօտենայ մարմիններու, զանոնք զգալու համար: Հպումի զործիքը կրաւորական զեր ունի, մինչ չօշափումինը ներդործական:

\* \* \*

Մորթը քրտինքի արտադրութեան ալ կեղբոն է, և անոր համար ան՝ ներքին գործարանային ջերմութեան ամենամեծ կանոնաւորիչն է: Հաշուուած է՝ որ մեր մարմնամաշկին մէջ պահուըստած են երեք միլիոնէն (3,000,000) աւելի քրտնագեղձիկ (glandes sudoripares), որոնց ամէնքն ալ զատ զատ առանձին փողորակներով, կը բերեն քրտինքը հոսել մարմնի երեսը. քրտնահոսութիւնը մշտական է. քրտինքը՝ մեր մորթը անդադրում կը թրշէ ու գոլորչիանալով՝ զայն զով կը պահէ: Քրտինքի հոսումը սովորաբար անզգալի, կ'առատանայ ու կը շատնայ, երբ աշխատութիւն մը, յոզնութիւն մը, ճիգ մը, մեր միսերը առաւելագոյն շարժումներու մէջ զնելու ըլլայ, և կամ արտաքին մթնոլորտի տաքութեան բարձրագոյն աստիճանին դիմադրել հարկ ըլլայ. քրտինք քափելը բաւական ծանօթ է և ամէն ոք անոր փորձառութիւնը ունի անշուշտ:

Քրտինքը հոսելով, յառաջ կը բերէ բաւական զովութիւն, որով՝ մեր ներքին ջերմութեան աստիճանը, որ բնականէն 36° է, կը մնայ անփոփոխ և անայլայլ: 24 ժամու մէջ 1—1½ լիտր քանակութեամբ քրտինք կը հոսի մարդուս մարմինին վրայ. քրտինքը՝ մէզի պէս մարմինին արտադրած աւելորդ ջուրն է որ դուրս կ'ելլայ. մէզին պէս քրտինքն ալ մարմինէն դուրս կը վտարէ զանազան թոյներ, թունաթոյներ (toxine), որոնք մարսողութեամբ կը գոյանան արիւնին մէջ: Ռերեմն՝ քրտինքը մէզին զուգակշիռն է, անոր պէս աղի է. կը պարունակէ աղային այն բոլոր նիւթերը, ինչ որ արդէն զոյութիւն ունին մէզին մէջ: Քրտարտագրիչ գեղձիկները՝ միզարտագրիչ գեղձերու, երիկամունքի պաշտօնակից գործարաններ են, ինչպէս որ մէզին արտադրութեան նուազութեամբ մարմնի գործարանային բարւօք կիրառութիւնները կը վտանգութիւն. այնպէս ալ անքրտնահոսութեամբ, այսինքն՝ քրտինքի պակասութեամբ յառաջ կուլան ախտային վիճակներ, որոնք վնասաբեր հետևութիւններով ուղղակի կ'ազդեն ու կը խանգարեն թոքերու, սրտի, լեարդի, երիկամունքի կանոնաւոր պաշտօնավարութիւնները:

Հսի թէ քրտինքը աղի է, այսինքն՝ աղ պարունակող. և աղն ալ դիտենք որ այրուցիկ յատկութիւն ունեցող մարմին մ'է. ըստ այսմ՝ քրտինքը շարունակ հոսելով, յետոյ ալ գոլորչիանալով, եթէ անոր աղերը մարմինին վրայ մնացական ըլլային, յառաջ կը բերէին այրուցիներ, ուստի և մորթի տեսակ տեսակ հիւանդութիւններ. այս անտեղութիւններն արգիլելու համար, բնութիւնը կից քրտնագեղձիկներու՝ ստեղծած է իւղագեղձիկները, որոնք իրենց իւղը քրտին-


քեն առաջ մարմինի վրայ տարածելով չեն թողուր որ անոր աղը մհայ հոն և կը ստիպեն որ այն ալ հալի երթայ դոլորշիանալով։

Իւզաղեղձիկներու բերանները կը բացուին մազարմատներու բովիկը և հոն կը թափեն իբրենց խոզը, որով՝ ո՛չ միայն մարմինը օծանելով անոր վերամաշշային մակերեսոյթը սահուն կ'ընեն, այլ և կը կակուցցնեն մորթը, և կակուղ դիւրաթեք կ'ընեն նաև անոր վրայ բռւած մազերը, որոնց պաշտօնն է, մարմնի դղայութեան փափկութիւնը հովանաւորել, պահպանել։

Գիտական աշխարհի երկարամեայ փորձերովը հաստատուած ճշմարտութիւն մ'է այսօր, թէ մարդկային մարմինը՝ թոյն շինելու, թոյն արտաղքերու կատարեալ դործարան մ'է, և եթէ չա՛տ անդամ այդ թոյներէն չենք վնասուիր կամ ազդուիր, պատճանն այն է՝ որ մեր մարմինը միանգամայն օժտուած է այնպիսի՝ դործարաններով, որոնք հետզհետէ կը մաքրասորեն դայն՝ արտաշրուած ապականարար թոյներէն։

ԲԺ. Վ. Յ. ԹՈՐԴՈՒՄԵԱՆ,

## ՏԱԳՆԱՊԱԼԻՑ ՏԱՐԻՔ ԿԱՆԱՑ



**Տագնապալից տարիք** (*âge critique*) բաելով կը հասկցուի կիներու կեանքին այն շրջանը, որ կը սկսի գաշտանին վերջին կանոնաւոր բոլորումէն մինչև այն ժամանակը, երբ գաշտանը և անոր հետ յանախ մայրութիւնը, վերջնապալս կը դադրին։

Տարիխառն երկիրներու մ'ջ տագնապալից տարիքը միջին հաշւով կը սկսի 46 տարեկանին, երբեմ 42—45 և երբեմ 50ի մօտերը բացառարար աւելի կանուխ՝ 30—40 տարեկանին, կամ աւելի ուշ՝ 60 տարեկանին։

Կան ախտարանական պատճառներ, որոնք գաշտանը կը դադրեցնեն 30 տարեկան հասակէն աւելի առաջ, այսպէս օրինակ՝ սրտի դործարանական հիւանդութիւնները, շաքարախար, պալարախար (տիւպէրկիւլոզ), դալիկախոր (տեսակ մը անարիւնութիւն, քլորօզ), ձուարաններու կարգ մը հիւանդութիւնները և այլն։ Այս պարագաներուն մէջ գաշտանին դադրումը վերոյիշեալ հիւանդութեանց ախտանիշերէն մէկն է և ոչ թէ առագնապալի տարիքին» հետեանքը եթէ, ինչ ինչ ախտային պատճառներով, հարկ տեսնուի ձուա-